

ունին մեր երկրին հմտնական օրինաց դեմ սպառնալիք ընելու . և իրենց նկեղեցին Տէրութենեն վեր դնելու . . . : Հոռվետական նկեղեցին ոչ միայն դաւանակը մը ' այս և քաղաքական կուսակցութիւն մը դարձեր է , որ Տէրութեան վրայ յարձակում կը կը լինէ : և միաբ դրած է քէ մարդկային ընկերութեան երջանկութիւնը այն ատեն պիտի ըզայ' երը որ Հոռվետական կառավարութեան բացարձակ իշխանութեանը տակ մտնայ :

« Յաղրուած ատենը ազատութիւն կը պահանագէ ամենուն՝ իրեն իրաւունք . բայց ազատութիւնը ձեռք ձգելուն պէս ' իրեն կուզէ պահել զայն ' իրեւ արտօնութիւն . . . Կրեայ մէլքը ըսել քէ այն եպիկոպուները իրենց դրութիւնը մինչեւ ծայրը տանելու ժնն համարձակիր : Բայց երկու տեսակ համարձակութիւն կայ . մէկը անկեղծ ու յայտնի , մէկայը կեղծ ու ծածուկ : Նրէ բայցն և ուղղակի յարձակին Սահմանադրութեան վրայ , ժողովուրդը կը կատողէ ' դէմ կելքը իրենց . իսկ պտոյտ ճամբուկ մը եղած յարձակումը , այն ալ

կը օնի պատրուակա , այնչափ կասկածանաց տեղի գլուար , և միշտ կրեայ ուրացուի : և անա այսպիսի կը ճանաչենաք . սապտեմբերի 8իւ ու 18ին կան հովուական նամակեները . . . :

« Մէկ բան մըն ալ ըսենք ու վերջացընենք խօսքերնիս . ով երիտասարդ ունկնիքը իմ , հայրենեաց յոյսը դուք էք . ձեզի պիտի մեայ օր մը այն մեծամեծ սկզբունքներուն աւանդն որ հարքն մեր ժառանգութեան մը պէտ բողեր են մազի . լանայցէք . դուք հիմա երկու քշնամի ունիք վախնալու , մէկը ուրիշներուն հրապուրանքը , միւսն ալ ձեր չափազանց տաքրութիւնը :

« Առաջ տարեկ ուսմունքնիդ այնու հանդարտութեամբ որ մսաւոր աշխատութեանց համար հարկաւոր են . նայեցէք որ այսունեսն ալ ձեր անարատ վարմունքովը բարի օրինակ ըլլաք ուրիշներուն : Համալսարանին դրօշակը ' ազատութեան , զիտուրեան ու բարեկարգութեան դրօշակն է , և այս իր երեք գոյներովը պիտի ծածանի յաւիտեան : »

## Հ Ա Ց Կ Ս Զ Ե Ա Ն Թ Ա Ն Գ Ա Ր Ա Ն

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ՊԱՐԿԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ Վ. Բ. Ա.

Պարսկաստանի մերազնեայց այժմու վիճակին վրայ գեղեցիկ տեղեկութիւն մը կը գտնենք ուսւաճաբնորդին մը գրուածքներուն մէջ , որ է Պ. Գրծէ՛ ազգաւ զարդիացին . ասիկայ Յաւելուած մը յօրիներ ու տպիք ի ուսւերէն ի Տիֆիխու' Պ. Տիվորիէկին « Հայկազնեք ինեւետասներորդի դարուս » վերնազրով գրուածքին ուսւաճաբնորդուն նետ . և այս է շամք .

« Այժմու Հայոց վրայ գրուած գերազանց յօդուածին հնիդնակը (Պ. Տիվորիէկ) վերջի տողերուն մէջ կը լսուստովակի որ Պարսկաստանի մէջ Զուղայ քաղաքին կամ Ասպամոնսայ Զուղայ արուարձանին բնակիլ Հայոց վրայ բաւական ամրող տեղեկութիւն չունի եղեր : Երիահի ալ դժուար բան է որ ամէն մարդ , մանաւանդ ով որ Պարսկաստան չէ զեացեր , մանրամասն տեղեկութիւն ունենայ այն զարդականաց վրայ որ Հայոց ազգին կեղունական զիսաւոր տեղերէն

նեռու ' մահմետական օստար երկիրներ ընկածի պէս են : Զուղայի մէկ մէկ օրազիր մըն ալ չիայ , — ինչպէս որ առաստավիս կը գտնուին Հայոց ուրիշ կեղունական տեղերը , — որ կարող ըլլայ հետաքրիդիր անձանց տեղեկութիւն տալ ջուղայեցի Հայոց վիճակին վրայ : Թող որ ջուղայեցի Հայերը , որ ատենեով շատ ծաղկած էին բարեկեցուրեամբ ու հարսուրեամբ , հիմա կարողութիւն ալ չունին իրենց նահանգէն դուրս ճամբորդութիւններ ընելու և անոն իրենք վիրենք ճանշցնելու ուրիշ համազգի եղանակ : Այս ալ կայ որ քիչ անզամ ճամբորդութիւն կը լսայ դէս ի ծուլայ , և այս զրեք զիապուածով . որով Հայոց ազգին ջուղայեցի ճիւղը մասնաւոր ժողովուրդ մը դարձած ու զրեք մոոցուած է , և Պ. Տիվորիէկի պէտ զիտուններուն անզամ անձանօր է ' որ Հայոց ազգին վրայ հնագուտուրիւններ ընելու տուեր են իրենք զիրենք : Միանամայն ցաւալի բան

մըն և Պ. Տիւրիկի խօղուածին պէս ամբողջ գրուածքի մէջ պակասորդ մը գտնելը... Այսու խորհրդածութեամբ յորդորուեցայ ձեռք առնելու այս յիշատուկարաններս որ 1855ին ու 1854ին Պարսկաստանի մէջ բրած ճանապարհորդութեանս տառն զիր անցուցեր էի : Միտքս չէմ դրած որ Զուղայի վրայ հաւաքած տեղիկութիւններս շատ հարուստ և ննաւաքրքրական բաներ ըլլան, բայց կարծում թէ ասուցում Պ. Տիւրիկի գրուածքին պակասները կըլլուցուն, և միայն երաշխատուոր և ասունց մի միայն կատարեկութեանը՝ որ և ճշգուրիւն :

\* Զուղայցոց այժմու վիճակը ստորագրելեն առաջ՝ անոնց պատմական անցքերուն վրայ հարեւանցի միշտավկութիւն մը ընենք :

« Շահնարաս (կամ Շահ Ապավաս Պարսից քաղաքորը) ժէ դարուն սկիզբները՝ Շամկլսներուն ստեկ ստեկ Պարսից սահմանները յարձեկելն ձանձրացած՝ որոշչու որ Հայաստանի մէկ մասը՝ որ քշնամեաց նպաստառու ու շահնաւու պատմանքն մի էր՝ քանելի աւերի. ուստի 1604ին յունիս ամսոյն մէջ նրաման հանոնց Մեծին Հայոց ընակիցներուն, պատիժ սպանալով մտիլ ըլլուդներուն, որ նրովարտակին կարդացուեկեն նորք երկու օրուան մէջ ամեն մարդ իր հայրենիքնեւն ելլու ու իրենց համար որոշուած Դավիթի գաւառը երրայ ընակի : Պարսից այս կերպով իրենք զիրենք Տաճկաց դէմ պաշտպանելու հնարքին տակն ընկան նաև Հին Զուղայ քաղաքը՝ որ երասխին քով՝ երկար տառն Տաճկաց ձեռքն էր, ու հիմա Խուսաց տէրութեան սահմանին մէջ կիյայ :

« Շահնարաս լաւ գիտնալով թէ որ բաները իր փառքը կաւեցընեն և թէ որ քրափի օգուտ կրնայ ըլլայ Հայոց ճարտարութեանն, մէկ կողմանն այ կասկածելով որ Հայոց թէ Զուղայցիք Վրաստան կամ Տաճկաստան անցնին, Պարսկաստանի մէջ տեղը փոխադրեց գանենք, այսինքն Ասպահանի արուարձանը՝ Ձևետքրուտ գետին վրայ, և այն նոր քանակութեան անունն այ հնոյն պէս Զուղայ դրաւ...

« Շահին նոր հապատակները շուտ մը իրենց համար տներ շինեցին, պարտեզներ տնկեցին, և ամեննեին դժուարութենք մը եռ չինցան՝ միայն թէ առջի ըերան կարօսութիւն ադրասութիւն չքաշին այս իրենց նոր քանակութեանը մէջ : Քիչ ատունի մէջ այնշապի ծաղկեցաւ նոր Զուղան որ քանակիցները 5000 հոգինեն՝ նորան 12,000. իսկ

70 տարի եարքը՝ նարսենի խօսքին նայելով՝ Զուղայցիք 5000 տնուոր նորան, և մէկնենի միլիոններու տէր մարզիկ շատ կան եղիք ..... :

Նախարասայ մանուամբը Զուղայցոց վիճակին այ փոխուեցաւ : Պարսիկներուն նախանձը՝ անշուշու նաև կրօնական ատելութիւնը ընդդեմ քրիստոնեկից՝ ամեն տնասկ ննուութիւնն ու զրկանը ընթիւն Հայոց զլուխը. անոնց քաջութեան նոցին մուտցին և անոնց ճարտար ունեսուութիւնը վերջին աստիճանի ջրառութեան զարձոցին : Պարսից զօշաքաղութեանն աստիպուեցան Հայերը ուսար երկիրներ փախչելու : Մասնաւորապէս իրենց քյուառութեան տառնեները Շահ Հիւսէյինի օրերն եղան, որ կամաց կամաց ճանարասին տուած արտունութիւնները առա Զուղայցուց ձեռքին, մանաւանդ արեսն դատաստան կտրելու իրաւունքը... Անոնց Պարսից տէրութեան ունեցած հաւատուամութիւնը յայտնի երեւացաւ Ազուանից Մանմուտ խանին Ասպահանայ վրայ յարձեկած ժամանակը, որ Հայերը գենք միայն ուղեցին Շահ Հիւսէյինն, մենք քշնամիները կըլլանենք ըսին..քայց քապաւորը արհամարհնաօք մերժեց անոնց խնդիրը : Յայտնի և թէ ինչպէս Ազուանից արշաւանքին զիան չկարենալով կնանալ՝ տկարամիտ Շահ Հիւսէյինը նարկադրեցաւ ամօրվ հրամարելու արոռուն ու Մանմուտ խանին բողու, Ազուանը այ Զուղան աւերակ անապատ զարձուցին : Այս հարուածն եռաւ Զուղան օրի օր ընկան ու մէյմազ զլուխ չինցերաց. բայց անոր յաջողութեան վերջին հարուածը տուողը նատք շան եղան (Քամմազ գովի խանը), այնպէս որ 1747ին շատ մը Զուղայցի Հայեր եորին երասի գիտեն ասդիս անցան, ուրիշներն այ Հեղիկատան զեացին :

« Հիմա Զուղայի մէջ 200 տնեն աւելի Հայ չկայ. մեացած մէծ մար մանմատականք են որ առաջներ այն քրիստոնեկից քով մօտենակեն անզամ կրխորչենն : Զուղայի կառավարութիւնը յանձնուած է առաջուան պէս Գալենուերի մը որ տէրութեան կողմանն դրուած է. բայց զիմաւոր իշխանութիւնն ու բարոյական ազգեցութիւնը և այսին կապուսին ձեռքն է : Զուղայի այժմու առաջնորդն է Թաղես Բէկնազարեան ծերութենին որ մէծ պատի ունի, և երկար ժամանակ Ռուսատան ընակած է, մասնաւանդ Խրիմու մէջ :

« Հին ատունի միլիոններու տէր Հայերն նիմա Զուղայի մէջ մէկ հարուստ մըն ալ չկայ որ 200 ու կիւն աւելի դրամագուլի ունենայ ձեռքը. և

Զուղայեցիք ըստ մեծի մասին այնչափ աղքատ և որ առաջակա չեն զիտեր թէ մինչեւ իրիկուն ինչպես պիտի ապրին : Նրէ մէկը գետին՝ պարտէ կամ ուրիշ ստացուածք ալ ունի, անով ալ ժարդարանար, որովհետեւ այն թբքերը (զիսաւրապես պտուղ, հիսուած գուրզայ ու ձեռնոց) վերջին աստիճանի դժուարութեամբ կըծախուին Պարսից նախապաշտամանը պատճառաւ որ պիղդ կընամարին զանոնք : Առեւտրական զործողութիւնները՝ որով նին ատենի Զուղայեցիք կընարքաստանին՝ նիմա յիշատակութեու ալ արժանի չեն, որովհետեւ անոնց դրամազուխները ոչինչ են. զիսաւրապես ալ անոր համար որ ոչ միայն անոնց ստացուածքներուն՝ հապա և ոչ կիանքերնուն բաւական ապահովութիւն կայ տերութեան կողմանէ : Խիստ ջիշ ժամանակ է, և աւելի այս տարի 1854ին է, որ նասրեւտին շահն այս ետքի պարագային վրայ ուշադրութիւնը դարձուց, ընդունեցաւ Հայոց Թաղէոս առաջնորդին աղաքանը, եւնրամայց որ անոնց իրաւունքները այս կերպով պաշտպանուին . Ա, ծուրքի և ռահտարի (այսինքն ճամբաներու հարկի) համար տարբերութիւն ջըլլայ Հայոց և մահմանականաց մէջ . ապա թէ ոչ, յանցաւորը խստութեամբ պատճուի : Բ, Կասկ ըստած գաւառին մէջի զետիւններն ու ստացուածքներէն երած եկամուտները սեփական ըլլալով Զուղայի վանքին, ոչ ոչ համարձակի դպչիլ անոնց : Գ, Տերութեան տրուած հարկերուն կողմանէ՝ համարուեաստ մահմանականաց ու Հայոց մէջ տարբերութիւն ջըլլայ. Եւ երկու կողմին մէջ վէճ բացուի, երկուուք այ Ասպահանի ծումա իմամին երքան որ ըստ օրինաց զատաստանենին կորէ : Դ, Ասպահանի Հայոց վճարելու տուրքէն արքունական հրամանով վար զարեւուիլ 250 քումանը (ոսկին) այսունուեւ այ անպական արուի վիճակաւոր եպիսկոպոսին թէ Զուղայի վանից ուրիշ վարդապետներուն : . . . Վիմա Հայոց զիսաւր պաշտպաններն են Ասպահանի քաղաքապետ Աքրադ Ավի խանն ու նոյն քաղաքին միմքենիս (ոստիկան) Մէկիս Մահման Հիւալինը որ ուրիշ իշխանաւորաց ալ բարի օրինակ են արդարապետքեան . . . :

« Զուղան այժմու տեսքին կողմանէ շատ նեռու մասցած է Նարսէնի նկարագրութենեն, և բոլորին համեմատ է այժմու ընակչաց խեժութեանը : Առաջ որ տասնընը ուկեղեցի կայ եղեր նոս նիմա հինեկէն աւելի չէ մնացած, անուք ալ կարծու թէ անապատ դարձնեն են : Աստուածային

պաշտամունքը քիչ անզամ ցորեկավ կըկատարուի, այլ մեծա մասամբ զիշերը, որպէս զի Պարսից զրկանքներէն ազատ մնան, որ նամարձակ նկեղեցիները կըմունեն իրը թէ մէյմէկ զրուարան ըլլային անոնք : Ասեն եղած է որ պաշտօնի տէր մանմուսակամ մը զնացեր առանց արգելի եպիսկոպոսական արոռը նստեր է նոյն իսկ պատարագի ժամանակ, և իր տգիտուական ու յանդուցն նետաքքրութիւնը սահմելը ամենեւին հարկ հիմարելով՝ նկեղեցական տորք սպասներուն ալ ձեռք դպցուցեր է : Բաց ի ծովագրապատական նկեղեցիներին ու արանց վանքէն՝ կանանակ, և իր վանքը մըն ալ կայ Սուոք Կատարինէ անուենով, յորում չէնց կուսան կայ ծերացած, և մէջերնեն մէկը ասով աւելի նշանաւոր է որ 80 տարին : ի վեր կուսաստանին մէջ է : Միայն եպիսկոպոսական զիսաւոր նկեղեցին ունի զանգակ : միւս նկեղեցիներունը կըզնակ է : Զուղայի բնակարաններն ու շենքերը ամենն ալ Պարսկաստանին այժմու սովորական տեսքը ունին, այսինքն ամենարդարնակ ու աւերակ են, բայց այնպիսի աւերակները որ իրենց հին հարցատուրեանը կըմլային :

« Մէկ դպրոց մը միայն կայ՝ 80 աշակերտով. մէջը կըսուիրին հայերն, պարսկերն, գիչ մըն ալ արարերն, գիր, երգ և բուարանութիւն : Թաղէոս եպիսկոպոսը կըփափաքի ուուսերն ալ սովեցցենել տալ, բայց բաւական միջոց չունի այս բանիս համար : Դպրոցը տեսուչ մը եւ քանի մը ուսուցիչ ունի որ ձրի կըկատարեն իրենց պաշտօնը. միայն պարսկերնեն ուսացչըց ամիսը երկու ոսկի կատու : Եատ բանի դաս ինքը առաջնորդը կուտայ, և ընդհանրապահ իր ախոնց փուրոյն և առատաձենուութեանցը պոտու է դպրոցը, — ինչպէս նաև այժմու Զուղային ամեն բարեկարգութիւնները : Նոյն իսկ տուրքը որ տարու տարի կուտա Զուղայեցիք Պարսից տէրութեան՝ հազար ոսկի, չին կրեար Հայերը նոգալ՝ երկ առաջնորդը օգնութիւն ջըներ. քեկտ եւ իր ունեցածն ալ խիստ քիչ բան է, այնպէս որ երբեմն տարեկան հարկին պակասը լցցնելու համար՝ ճշմարտապես որդեսէր առաջնորդը ստիպուեր է իր քովե եղած քանի մը բանկագին բաները ծախելու : Բայց նոյն առաջնորդը իր խնամակալ հոգաւարութեանը փոխարէն վիշտ եւ դասուուրիւն կընդունի՝ իր հօտին բարեպաշտութեան պաղիլը տեսնելով : Միայնական առիթներ կըման որ այս կամ այն բանին տցնուած Զուղայե-

ցիք սպառնալիք կրնեն իրենց առաջնորդին՝ մանմատական ըլլալու... Ըստհանրապես աևի սպատշահ և օգտակար կերենայ որ նպիկապուսական արորը Կավկազա փոխարքուի այն խողըցած ու ասուածապատութեան կողման քուցցած ու ասուածապատութեան կողման քուցցած Հուղաբէն. և պիսկոպուսական իշխանութեան զօրութիւնը անշաւշաւ աւելի դիրքան կրնայ Կավկազակն տարածուի այն բազմարի Հայ ժողովրդոց վրայ որ Հնելկաստանի այլ և այլ քաղաքներուն մէջ կըքնակին :

« Առաջնորդին առնենադպիքը շատ պատուական անձ մի է. իսկ պարսկերն զրուածոց նամար մոլու մը կայ քովք. — Երկուքն ալ ամսական քոշակ անին :

« Մինչեւ մօտ ժամանակներս Հուղաբեցոց նկամուտները յայսնասպւ կաւելեալին իրենց Հնելկաստան ընակող հայրենակիցներուն առատաձնենութեամբը : Բայց մնդք որ նկամուտներուն այս ազդիքը զաղըցաւ՝ նրբ անհիմն լուր մը հրատարակուեցա Կավկազայի հայերէն օրագրին մէջ որ իրք քէ անձանօր մարդուն մնկը 5000 ոսկի տուեր և Հուղաբեցոց ... : »

» Ա. Պ. Պ. Փ. :

» Ի Տփիս, 15 նոյեմբերի 1854 : »

Պարու Պէրմէին տուած տեղեկութիւնները քե-

պիս նա սոյզ կերեւնան ամենայն կերպով. բայց ափանս որ մեր փափաքանացը նամամատ մանրամատն չեն : Կրօնական սկզբանց մերոց մէջ պատկերն կողման ըստի ինչ ասուածանի միշտ ըլլալ չենք զիտեր. բայց Հնելկաստանի ձաւա կրգին այս օրեւս մեր ազգաւոր Պ. Մանուկ Արդանանեան բարեկամին զրած բարեկ կըթեսնենք ցաւացին սրտին որ նախ մեր Հուղաբեցի համազգիներին ալ ոչ սական նեղորին եւ միաս կըլիրեն այն Հայերէն որ բատին կամ լատինանայ քարոզաց խօսքերուն նետեւկով՝ զիրենց լուսաւորչական նորացները կանարգին ու կարնամարնեն, որով և աստիքրին կըզգունք գանոնք : Եւ երկորոր՝ նոյն պարտին մնափ յուղարկած առաջնորդական նամակին օրինակին ալ կըտեսնենք որ Պ. Պէրմէն ինչ որ Թաղեռս սրբազն նախկինութիւն արրուն նախորդեանն ու իր ժողովրդին վրա ունեցած նայրագոր խնամոցը նամար կըսէ՝ հնմարին է : Մասնաւութիւն մնեք անձամբ ալ նոյն սրբազնին նաև ձանչուրելու պատին ունեցած ըլլալով՝ մինչդեռ Թիմու Խարասու քաղաքին Հայոց առաջնորդութիւն կըներ, 1844ին. ու բախութեամբ կըտեսնենք նաև վերոգրեալ տեղեկութենեն որ արդէն այն ժամանակին իր վրայ ստացած նամարմունքներին սուսպիր է միշտ :

#### ՄԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ.

Փարիզու Ասիական Բնեկերութեան ատենապիքի Պ. Մօն անուենով նոշակաւոր արեւելագետը այս տարիին յունիսի 25ին եղած տարինեան ժողովոյն մէջ ընդարձակ տեղեկութիւն մը տուեր և ընկերակիցներուն, ինչպէս որ ստիրութիւն է : Այն տեղեկագրին մէջ մեր ազգին մատենագրութեան վրայ ըստած քեպտն և մասնական և անկատար րան է, մասնաւոր քէ մեր ընթերցողաց կերպով մը արդէն ծանօր ալ է, — Պ. Ֆիլորիկին առաջարկութեանը վրայ ըլլալուն, — սակայն անօգուտ չինք նամարիք հագորդել զայն մերացնեայց որպէս զի աւելի յորդորուի Պ. Ֆիլորիկին դիտաւորութեանց օր մը տաշ կատարուելուն օգնելու :

Պ. Մօնին ըստած այս է.

« Հայոց մատենագրութեանը պատմիներու կողման ինչ աստիճանի հարուստ ըլլալ ամենուն յայտնի է. մեր բուականին շօրրորդ դարեն ի վեր ամենդաստ զարք մը ունի պատմագրայ,

#### DE LA LITTÉRATURE ARMÉNIENNE.

M. J. Möhl, orientaliste distingué, secrétaire de la Société Asiatique de Paris, dans son Rapport sur les travaux du conseil de la Société pendant l'année 1853-1856, fait à la séance annuelle du 23 juin dernier, a parlé aussi de la littérature arménienne à l'occasion du projet de publication de la *Bibliothèque historique* par M. Dulaquier. Cette notice, quoique partielle et incomplète, nous semble mériter d'être reproduite : elle contribuera, nous l'espérons, à intéresser davantage nos compatriotes à la prompte exécution du projet du savant arméniste.

Voici cette notice :

« On sait combien la littérature arménienne est riche en historiens ; elle en possède une série non interrompue depuis le IV<sup>e</sup> siècle de notre ère, et la position particulière de leur pays leur donne une place à part dans